

«Մինչեւ օրս, ստաց նա, Հայաստանից Մոսկւա էին համուժ կոտորածների ու ջարդերի աղետարշ լուրեր: Այսօր այդ ամէնը, իբրեւ մի եպերելի յուշ, պատմութեան գիրքն ենք յանձնել մենք եւ եկել ենք արդէն ցոյց տալու ձեզ մեր անդուլ աշխատանքի արդիւնքները մշակոյթի եւ արեւստի ասպարիգում»:

Վերջումը խօսեց լուսաւորութեան ժողովրդական նախկին կոմիսար Լուսաչարսկին, որ կանգ առաւ սովետական իշխանութեան վարած քաղաքականութեան վրայ ազդային մշակոյթի խնդրում:

Հայաստանից Ուիմպիաին մասնակ-

ցելու համար եկել էին՝ 1. Պետական թատրոնը, 2. Պետական կոնսերվատորիայի երգչական խումբը, 3. Հայ աշուղների խումբը, 4. Արմեն-Կինո կազմակերպութիւնը:

Հետեւեալ անգամ՝ մենք փոքրիկ ակնարկներով ցոյց կը տանք, թէ ս'ր ժողովուրդը ի՞նչ էր բերել ցուցադրելու Ուիմպիաին եւ թէ ի՞նչ նւաճումներ են տեսցել տարբեր ազգութիւններ սովետական իշխանութեան այս վերջին տասնամեակին:

ԿԱՐԷՆ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Մոսկւա

## ՆԻԻԹԵՐ 4. ՊՈԼՍՈՅ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԳԱՄԱՐ

ԳՐԱԿԱՆ ԳՌԵՇԻԿ ՍԵՌԻ ՄԸ ՍԿԻԶԲԸ, ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՒ ՎԵՐՋԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Ա.

Կ. Պոլսոյ Հայերը, իրենց գաղթականութեան սկզբնական շրջանին ընդհանրապէս աստուածամօխս եւ եկեղեցատէր կեանք մը վարած են: Օրուան հացը ճարելով ընտանեկան բոյն մը կազմելը իրենց համար կէտ նպատակի ընտրելով, մեծ ճիգերով և վերջին ծայր հնաշատիրութեամբ անտեսական վիճակին բարելաւելու աշխատած են:

Ուրիշ կերպ ալ չէին կրնար ընել: Իրենք արդէն բռնի կերպով Օսմանեան մայրաքաղաքը բերուած մարդիկ, կեանքի բու-

լոր դառնութիւնները ցմրուր քամած, բուլոր յոյսերնին Աստուծոյ եւ անոր պաշտօնեաններուն վրայ դրած էին: Պատրիարքներու իշխանութիւնը շատ մեծ էր այն ժամանակները:

Ասոնք՝ թուրք կառավարութեանն յատուկ առանձնաշնորհումներ ալ ստացած էին, իրենց հօտը ուղղակի պատժելու՝ կարգ մը յանցանքներու համար:

Խօսքերնիս մասնաւորապէս ժե.—ժԶ. դարաշրջաններու վրայ է:

Քանի՛ ընտանիքի պատկառելի հայերը սա՛ կամ նա՛ պատճառով Փալախայի հարուածները ամենայն հլու թեամբ ճաշակած

են եւ նոյն իսկ արտորուած, այնպիսի յան-  
ցանքներու համար, որոնք այսօր սովորա-  
կան եւ աննշան գէտքերու կարգ ան-  
ցած են:

Այս տեսակ միջնուորսի մէջ ապրող  
մարդոցմէ՝ մ'աքի տգաս արտագրութիւն  
կարելի չէր սպասել: Արդէն, գրական  
կեանք գրեթէ գոյտ թիւն չունէր այդ մի-  
ջոցներուն Պոլսոյ մէջ: Գրիչ շարժել գիտ-  
ցող մարդիկ — «սիրացուներ» եւ եկեղե-  
ցականներ — մեծ մասամբ՝ կրօնական ձե-  
ռագիրներ, երազահաններ եւ այլն ընդօրի-  
նակելով կը բաւականանային:

Բայց ժէ. դարը այս կարգուսարքը  
բոլորովին փոխեց: Պոլսեբնակ Հայերը  
անտեսական կացութիւննին բաւական շըս-  
կած ըլլալով, իրենցմէ մաս մը շուտով  
բիւզանդական շուսլ եւ ցտի կեանքին  
վարժուեցաւ: Մանաւանդ Զուգայեցի վա-  
ճառականները, որոնց մասին Գրիգոր Դա-  
րանազցին իր ժամանակագրութեան մէջ  
եւելօք աննպաստեղեկութիւններ տուած է:

Այս Զուգայեցի վաճառականները, ո-  
րոնք սարսկահայատակ Հայեր էին, մա-  
սամբ հաւատքնին ուրացան ու տիրող  
տարրին հետ ձուլուելով ասեւտուրի ասակ  
արիւն մը ներմուծեցին անոր երակներուն  
մէջ: Մնացածները՝ սարսկա-թրքական  
պատերազմներու հետեւանքով կամաց կա-  
մաց հեռացան Պոլսէն, սուանց արմատ  
բանելու. իրենց հետեւեցան Կաֆայեցի,  
Ագուլեցի, Նախիջեւանցի հարուստ Հայերը  
ու ասանց տեղ երեւան եկաւ ուրիշ նոր  
դասակարգ մը, այն է Ակնցի, Բենիկցի (Բին-  
կեանցի), Ապուշեիցի սեղանաւոր և վաճա-  
ռական սերունդը: Այս սեղանաւորները,  
Տէրութեան աւագանիին, եսարքամներուն,  
փաշաներուն, վալիներուն գործառնու-  
թիւններուն ընկերակցելով, անանց խիստ  
ազդեցիկ պաշտպանութիւնը միշտ վայե-  
լեցին: Օրուան Պատրիարքը ձեռքերնուն  
մէջ խաղալիկ դարձնելով, որոշ բացառու-  
թիւններէ զատ, բացէ ի բաց խէնէշ եւ  
շուսյո կեանքի մը հեշտութիւններուն  
անձնատուր եղան ասանց ու եւ մէկէ  
վախնալու:

Ահաւասիկ այս շրջանէն կը սկսի ծա-  
ղուժը աշխարհաբարին քովն ի վեր բուռ-  
նող «գրական գուեհիկ սեռին» որ սակաւ  
վայրահաջ, անուանարկիչ եւ հայհոյող  
գրականութեան մը փոխակերպեցաւ (1840  
—1866), աստիճանաբար անկուժի շրջանը  
բոլորելու եւ յետոյ անհետանալու հա-  
մար (1) (1865—1880):



Արդէն իսկ ժէ. դարուն կէսէն սողին  
(1661—1685) «գուեհիկ գրականութեան»  
նմոյշներուն տեղ տեղ կը հանդիպինք:  
Այսպէս Երեմիա Չելէպի Քէօմիւրճեան  
(1635—1695) իր «Ստամպուլոյ Պատմու-  
թեան» մէջ գետեղած է այսօրինակ պատ-  
մուածք մը «Դիպմունք Հրէից հարսին որ  
գնացեալ ի մանտրան խնդրել զկաթն եւ  
զկոպի եւ որպէս լինելն նորա» վերնագրին  
տակ, որուն տեղ յարգելի Տօքթէօր Վ. Յ.  
Թորգոմեան ուրիշ մը գտած է ձեռագրին  
մէջ «Այլ իմն բան Հրէի կնոջն քէրայի»  
մտկաբով: Այս հատուածը բանասէր  
բժիշկը գուրս ձգած է իր երկասիրութե-  
նէն հետեւեալը ծանօթագրելով.

«Հատորիս սկիզբը գետեղուած բովան-  
դակութեանց ընդհանուր գլուխին մէջ  
(էջ 2) այս վեցերորդ գլուխին համար  
գրուած է թէ կը պարունակէ «Դիպմունք  
Հրէից հարսին, որ գնացեալ ի մանտրան  
խնդրել զկաթն» եւ այլն, սակայն հոս այս  
գլուխին վրայ այդպիսի բան չէ նշանակ-  
ուած, ո՛չ ալ գլուխին բովանդակ պարու-  
նակութեանը մէջ կը գտնուի այն: Պատ-  
մութեան ձեռագիր հասարկին մէկ ուրիշ  
տեղը կայ «Այլ իմն բան Հրէի կնոջն քէ-  
րայի» վերնագրով մաս մը՝ զոր կ'երեւի թէ  
ընդօրինակողը գիտմամբ գուրս հանած է  
գլուխին մէջէն, որովհետեւ խիստ անպաս-

(1) «Հնասեր» կը սխալի. այդ սեռը, ես-  
կեն, մեր մտուլին մեկ մասին մեջ արձակով (եւ  
ի՞նչ արձակով) վերանորոգուած է, եւ ցարդ կը  
տարուցակուի: (Մ. Խ.)

ժան եւ մանաւանդ անբարոյական տրարք մը կը սրտամէ այն: Ընդօրինակչին համակարծիք մնալ ուզելով ես ալ զանց ըրի գրել հաս այգ կտորը, որուն լեզուն գրեթէ բոլորովին հրեայերէն է, գիտմամբ գոգցես, որպէս զի մէջի սրտամուտ անբարոյականութիւնը անհասկանալի մնայ ընթերցողին: (Ազգ. Մատենադարան. ՀԱ., Երեմիա Չէլէպի Քէօմլըքնան. Սամապօլոյ Պատմութիւն. Տօքթ. Վ. Յ. Թորգոմեան. Վիեննա Մխիթարեան Տպարան 1913. էջ 93—94):

Մէն մի Ամիրայ, ինչպէս գիտենք, իր հացկատակները, պաշտպանեալ պատուելին եւ մանաւանդ իր «անձնական սպասուորը» ունէր: Այս վերջինը ամենէն վատթարն էր. տեսակ մը persona grata որ ամենուն վրան կ'իշխէր խրոխտաբար, Ամիրային հարձեր, մանչեր կը հայթայթէր եւ ուշի ուշով կը հօկէր, որպէս զի իր տիրոջը ցանկութիւնները լիովին կատարուին:

Ահաւասիկ ասանց մէջէն եկած հասած է շարքը այն վատասեռեալ արարածներուն, որոնք ընդհանրապէս ինամեալ կողքերով զարգարուած ձեռագիր մատենաներու մէջ թրած են իրենց լած լսիրշ, անբարոյական սրտամութիւնները, սկիզբները թրքերէնով եւ հայերէնով խառն աշխարհաբանով մը, որ տակաւ բաւական կոկիկ աշխարհաբարի մը փոխուած է:

Հոս պէտք է աւելցնել նաեւ որ Ակնցի Ամիրաներու գրասէր խառնուածքն ալ քիչ մը սրտաճառ եղած է այս տեսակ հաւաքածոներու կազմութեան:

Առիթը ունեցած ենք այս ձեռագիր մատենաներէն մէկ քանի հասը քննելու: Անշուշտ գեա շատ ուրիշներ կան մասնաւորներու քով պահուած. կաշեկազմ, լալղկուած թուղթի վրայ թուագրեալ էջերով եւ բաւական վայելուչ գիրերով սրտաբանուած. Սաղմոսի, Նարեկի մեծութեամբ հատորներ են ասոնք, այնպէս որ իրենց գրութեան յատկապէս գտնելով ճիշտ կրօնական գրքերու սպաւորութիւնը կուսան:

Ամիրաներու «թէրէքէ»ներէ մնացած այս ձեռագիր մատենաները — գէթ իմ տեսածներս — «Նախագու» եւ «Յիշատակարան» չունին: Ասոնք յայտնի պատճառներով խնամքով անջատուած վերցուած են գրքերուն մէջէն:

Իբր նմոյշ — համեմատաբար ամենէն անմեղներէն — հետեւեալ երկու հասուածները կը ներկայացնենք մեր հետաքրքիր ընթերցողներուն, չմանալով նաեւ շատ զօրաւոր համեմուած բառերը կէտադրութիւններով նշանակելու:

1. — Պիր աւեմ Զատիկին կթում կիւնի վարբը Երէցէ խոստովանել օլուր, հէր կիւնահընը սէօյլէտիքաէն սօնբա տէր քի. «Տէրաէր. մեղա՛յ, այս պահուցըս ձուկ եմ կերեր, ըստրիտիա, միտեա եմ կերեր, փափուրեա, չապանօգ եմ կերեր, այնա՛ եւ միւրէքքէպ պալըղի եմ կերեր, փուրաութեղ, սիւլիւնէղ եմ կերեր, քհաափօղ եւ փինեղ եմ կերեր...»: Երէց տէտի. «Օրհնած, քիչ մը զլուխդ վեր բեր... դափիլ ... ս ալ չուտես»:

2. — Զէմանիլէ պիր իխթիեար Երէց վար իտի պիր կիճէ «Եկեացէ» սէօյլէտիքաէն սօնբա եաթաղընէ օթուրուփ աէտի. «Գա՛, Երէցկին, այեա՛խ մը զինի բեր խմելու յապա պտոկիս»: Երէցկին աէտի. «Ծօ՛, մարդ Աստուծոյ, չե՛ս փախեր, հիչ «Եկեացէ»էն ետե գինի խմել կըլլա՛յ մի...»: Երէց տէտի. «Չէ, բող, եկու բերանս բանալ մի՛ տար. այս տղաքս որ եղեր են նէ «Եկեացէ»էն առա՛ջ էր թէ ետե...» (1):

Բ.

Սակայն մեր մասնանշել ուզած գուհիկ գրականութիւնը վերոյիշեալ ուրիշին չկատող տեսակը չէ: Մեր ցոյց ապրիքը, անձնականութեան դպչող, ենթական ան-

(1) Պե՛տ է հոս շնորհակալութիւնս յայտնել գրավանա-բանասէր Տիար Պիւնէ Գ. Զարբաբեանին, որ բարեհաճեցաւ մեր տրամադրութեան թակ զնիլ իր ձեռագիրներուն նոյս հաւաքածուն:

ուսմանարկող ասյն գրականութիւնն է, որ բարեբախտաբար այժմ անհետացած է:

ԺԲ. գարէն մինչեւ ժԺ. դարուն գրեթէ կէսերը (1841) Սկիւտարի «ձեմարան»ին խոսովութիւններու եւ պատուելիական հակաճառութիւններու շրջանը պէտք է գալ այս ազատութեան ոտանաւոր գրականութեան «հասուն» նմոյշներուն հանդիպելու համար:

Մեր պրպտուսներուն շնորհիւ կարելի եղաւ գտնել — ինչպէս իրենք զիրենք կ'անուանեն— այս «քերթող»ներէն մէկը, որուն անունը կարապետ Պապայեան է եւ կեղծ անունը՝ Աբգար:

Միտք Ամիրայի. «Մեծ Աղայ», անձնական ստատուորը եղող այս անձը բաւական թուով «քերթուածներ» ունի ամենավարնոց տեսակէն եւ աշխարհաբար լեզուով: Նախ եւ առջ Ամիրային տունը վարժապետի պաշտօն վարող Ռուբէն Տաքէսեանի վրան յարձակիլ սկսած է ոտանաւորներով, նախանձելով անոր՝ «Սուրհանդակ» լրագրին մէջ հրատարակած «բարոյախօսական» յօդուածներուն գտած ընդունելութենէն:

Անկէ յետոյ եէկէն Պետրոսի մը, Անգրէաս վարժիչի մը եւ Միտք Ամիրայի «վէքիլ խարճ» Յարութիւնի օձիքներէն կառչած է եւ զանոնք իր վայրահաջութիւններուն նշաւակ ըրած:

Ստորեւ կը գնենք իր «գլխա-գործոց»ներէն իբր օրինակ քանի մը տուն.

... Գիտեմ հիմայ շատ կը ցաւիք,  
Սուչը ձերն է, ինչո՞ւ ըրիք,  
Պտոկած Արսլան կարապետի  
Պոչին վրան դուք կոխեցիք:

... Իշտէ ձեզի գաշնադրութիւն,  
Սնդրէասդ եւ Յարութիւն,  
Խարը՞ խարը՞ ձակասներնիդ  
Կը չափեմ ես անկիւն անկիւն:

Իշտէ գիրս ես գըրեցի,  
Իմ գործերս թէրկը ըրիք,  
Ասկից հաբը գործըս ըլլաք,  
Երբ այդ տեղաց ձայն ելլըվի:

Կը փգբտեմ, կը փարատեմ,  
Պօչսըդ թիւյսիւզ արսլան մի եմ:  
Այս խօսքերուս մանիս տրվօղ  
Բէկէվէնկին վըրան շըռեմ:

Սիրա անուելու սճով բան մը  
Տի գրէի այս անգամը,  
Բայց ներսիդիս բըռընկելուն՝  
Խայիս ըրի գըրիս սճը:

Բըռընկելէս, հէրարէթէս,  
Կը մեռնիմ կոր ինքիպագէս:  
Դուն Յարութիւն վէքիլխարճդ  
Ծուէ քիչ մը սօլէս սաղէս:

Կարելի չէ ուրիշ կտորներ ընդօրինակել, որովհետեւ ազատս, լիտի սճերով եւ հայհոյութիւններով լեցուն են:

Ուրիշներ ալ կան, ժամանակին «ագգային ճի»ներէն նոյն իսկ ծանօթ մարգիկ, որոնք այս ձեւ գրութիւններ արտադրած են, բայց զըռընկելու ընկեցած են չստորագրելու զանոնք:

Հետեւեալը Խաչատուր Միտքեանին իբր պատասխան յօրինուած ոտանաւոր մ'է որուն մէջ փոլոցային լեզուով պախարակուած են այն ատենուան ազգին մեծամեծները եւ նոյն իսկ Սաեփաննոս Աղանի Պատրիարքը «ձեմարան»ի կոխներուն առիթով:

ԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՎՈՒԹԻՒՆ  
Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ  
ՅԱՄԻՆ 1841

Պատասխանատուութիւն ընդգէմ Միտքեան Խաչատուրի՝ յուժեմնէ երախտաւորէ Ազգասէր Ազգին Հայոց:—

1.— Հայոց ազգը մէկտեղ եկան,  
Պայծառութեան լոյս մը գրտան,  
Թէ հարցանես ի՞նչ է, պարտն,  
Երեւելին այն «ձեմարան»:

2.— Ասով կ'ըլլայ մարդ բանական,  
 Պարտապելով բարոսք ուսման:  
 Ձե՛ս ամաչէր, զո՛ւ ս'իջ թշուառ,  
 Գուցէ դու ալ եղեր անբան:

3.— Ճարտարապետ քաջ ամիրայն,  
 Յակոբիկը անոր փեսայն,  
 Այս երկուքը մէկտեղ դալով  
 Վրադ փոխեն, աշ չի մընան:

4.— Ամիրաներ թո՛ղ մէկտեղ դան,  
 Յայտնի է մեզ ի՛նչ աղբ կերան:  
 Անոր շէնքը չը փըճանար,  
 Աշխարհի մէջ Հայոց Ազգ կան:

5.— Իսկէնտէրը, քաջ փաստաբան,  
 Հայոց ազգին եղև պարծան.  
 Դուն գիտես որ ճարտասան է,  
 Հաստ ունիս նէ՛ կիր մէյտան:

(Գիմեպան Իսկեմեք որ 300ի չափ էս-  
 նաճներու գլուխը անցած Պապը Այի կոխեց  
 և բանտարկուած ընկերներուն ազատ ար-  
 ձակուիլը պահանջեց ամազին աղմուկով և  
 ցոյցերով. յետոյ Օսեան փախած է):

6.— Շատ չը քրչեր անոնք կուզան,  
 Գազանի բաներ յայտնի կ'ըլլան:  
 Դեւ անօրէն և անամօթ,  
 Չը դիտե՛ս մի՛ Հայոց ազգ կան:

7.— Անհաւատը այն Երկանեան,  
 Անաստուածը ուրացողեան,  
 Փաշաներուն սուտ զուրջելո՛յ,  
 Յուզայ եզաւ մեզ մատնութեան:

8.— Ասեր է թէ «Ալուճիս օրթան  
 «Ինսուն հազար հայ նուֆուս կան,  
 «Սըխմեմ զանոնք կը մեռցընեմ»,  
 «Շատ չը խօսին, թող լուս կենան»:

9.— Դու ս'ը շունն ես, շան որդի շուն,  
 Ուրացողի, Վասակայ հանգոյն,  
 Սո՛ւր, թօ՛փ ունիս, թաղաւոր ևս,  
 Այսքան ազգը քենէ վախնան:



ՍՏԵՓԱՆՆՈՍ ԱՂԱԿՆԻ ՊԱՏՐԻԱՐԿ

10.— Դո՛ւ քեզ զիտցիր, թշուառակա՛ն,  
 Բուրդ խալփախից փոխեն օրթան:  
 Ինքզինքդ մեծցուցեր ևս,  
 Չը դիտե՛ս մի՛ Հայոց ազգ կան:

11.— Փորդ ուռեցած ճանիկ Աղայն,  
 Աղբով լեցած, հոտած աման,  
 Դու կ'ասես թէ որը աղջիկներ  
 Ես կը կարգեմ գնորա միայն:

12.— Սուտ չեն ատոնք, բոլորը զիտցան,  
 Աւրած աղջիկներդ Չ'ի կան:  
 Անոնց պազին Ալեմտաղի,  
 Հոն դրած են՝ ողջ կը մնան:

13.— Բաղնիքիդ մէջ անոնք կուզան,  
 Ոտքդ շփեն չը պըխըրդ տան,  
 Դու գիտես թէ մենք չենք զիտեր,  
 Ո՛ր մանօրէն, ամբարտաւան:

14.— Այն անօրէն Մքայէլ ազան,  
 Մականունով է Փիշմիշեան,  
 Այս ի՛նչ կ'ըսես, ս'իջ դու արմարդ,  
 «Չի տի կասեմ ևս ձեմարան»...:

15.— Այն մարդը որ չէ գիտնական  
Համն ինչ զիտէ բարւոք ուսման,  
Միայն կ'ասէ «զուրուշ կալլէ».  
Ինչո՞ւ պէտք է քու ամէն բան:

16.— Խառնուողի մեծ կէլկէլ աղան,  
Անոր փեսան է Ակսրճան,  
Զըխասալընը կէնճ չի մընաց  
Գաղտուկ գաղտուկ անհերնին եկան:

17.— Քիչ վախիթ չէ, աղբ մը կերան  
Պատխըն տալով տաճկի կնկան,  
Ղըրուշը շատ քալեցուցին,  
Քէսէներով հաղարական:

18.— Ասոնց հետը Յաննէս աղան,  
Բարունակեան իբր Ամիրայն,  
Ինձ հաւատա՛, սուտ չեմ գուրցեր  
Իշտէ ձէնէրցի . . . . .

(Լուսանցի վրան ծանօթ բնագիտի մը  
սիկնոց անունը կայ, գոր չեմ ուզեր բնագիտ-  
նակի):

19.— Ճէգայիրլեան Մհրաիչ աղայն,  
Այն չար մարդ չէ, բոլորը գիտցան,  
Հայր Յակօրոսը փոխելովը  
Եղեւ նոցին համանման:

20.— Զարագէնց այն Պաղտասար աղայն,  
Պէյ Օղլուի մեծ Ամիրայն,  
Յամ պատ ըբաւ այն մեր ժամուն,  
Սիրած կանանց խաթրը չը մնան:

21.— Երեւելին այդ գամբարան,  
Շատ ընծաներ կուտայ կնկան,  
Պէյ Օղլուի Տէր Ռափայէլը,  
Սուտ չեմ գուրցեր. իշտէ մէյտան:

22.— Այոպէս մարդիկ անաստուածք կան,  
Փիշիբիճի Տէր Զաքարիան  
Անոր կամքին խիստ մօտիկ է,  
Հէլպէթ մէկ օր Աստուծէ գանան:

23.— Գաղանացեալ Միսաք Աղայն,  
Գաղտուկ բանը ելաւ մէյտան.  
Կրճեց բրցոց այն գարշելին,  
Կէս կրտորր ինկաւ օրթան:

24.— Աշխարհի մէջ շատ մեծ գարման  
Մինչեւ հիմայ չէ լսվեր շան:  
Ինձ հարցունես՝ շունէն ցած է  
Այս ըբածը այն բոց կնկան:

25.— Ծեր շրնացող այն Սախայեան,  
Ակոսալը շուն Մարտիրոս աղան,  
Ալէմաղի կէս գիշերուն  
Գաղտուկ կ'երթայ շիշման կնկան:

26.— Տէյիբէնճին է Բստեփան  
Բնկեր կոչված է այն կնկան:  
Եթէ կ'ասես՝ սուտ կը գուրցես,  
Ալէմաղի շատ մարդիկ կան:

27.— Ամիրայից այս բաւական,  
Բանէս կը մնամ, գործս շատ կան:  
Աստուծէ ալ հիչ վախ չունին  
Ի մարդկանէ ոչ կ'ամչնան:

Կ. Պոլիս Գ. ՀՆԱՍԷՐ  
  
(Շաբունակելի)